

բուն մէջ անոնց՝ որոնք մոլեզնօրին փողեցին երէկ ազատութեան ծնունդը: Եւ զգացնել Եւրոպայի՝ թէ Թուրքիա մէջ օրէն միւսը չըր կընար եւրոպականանալ:

Գրութեանս մէջ Ասոսիտէս տաց սիրտ մը կը սնուցանէ հայութեան հանդէպ: Անկողմակալ կ'ուզէ ըլլալ և երևալ և այդ հոգին իսկ իւր մէջ կը ստեղծէ նահատակ հայութեան պաշտպանը: Վերջապէս հայսիրտ մ'ունի:

թ. 08.

### ՎԻՐԳԻԼԻՈՍԻ ԵՆՔԱԿԱՆ

Թարգմ. Հ. Ա. Ղաղիկնան

Միծանուն վիրգիլիոսի Ենէականին անդրանիկ աշխարհաբար տաղաչափեալ թարգմանութիւնը որ վերջերս հրապարակ հանեց Հ. Ա. Ղաղիկնան, առ հասարակ բոլոր ազգացին թերթերը նաստաւոր խոսեցան հանդէպ թարգմանչին, որ «Եր Մատենագիտութեան» հետ կու տար զայն հայ գրասէր հասարակութեան:

Այդ գնահատութիւնը իր արդիւնք պիտի ունենայ, այն է Միծ. թարգմանիչը ամրապինդ պիտի հաստատուի իր սիրած տաղաչափութեան, ձեւին, ոճին, ընարութեան վրայ, և այդպէս նա իրբէ տիրող մը այն ասապէրզին՝ որ ընտրած և իւրացուցած է, պիտի տայ հայ գրական գրադարանին՝ շարը դասական գլուխ գործոցներու:

Երբ «Բազմավէպ» ի մէջ Ենէականի աշխարհաբար թարգմանութիւնը երկցաւ 1908ի «Անակիտի», թիւ 1-4ին մէջ՝ Պ. Ա. Զօպանեան որ կարծեմ ինքն եղաւ առաջին անգամ հրճուանքով դիտեց արուեստագէտ թարգմանչի մը երեսում: «Հ. Ղաղիկնան իր թարգմանութեանց լեզուին, ոճին, տաղաչափութեան մէջ ինքնը կը յայտնէ իրական արուեստագէտ: ասիկա բարեբաղութիւն մ'է մեզի համար, որովհետեւ շնորհիւ այս հանգամանքներուն՝ մենց պիտի ունենանց զիսաւոր

դասական հրաշակերտներուն աշխարհաբար տաղաչափեալ զեղեցիկ թարգմանութիւնը՝ նուրբ արլւեստագէտի մը ձեռցով յօրինուած»:

«Ճաշակը որով Հ. Ղաղիկնան իր հայերէնին մէջ՝ կ'ընտրէ բառերը, զանոնց կը տասաւորէ և կը հիւսէ իր առղերը, եղանակը որով կ'ըմրոնէ ոտանաւորին յատուկ հրապոյըը և տաղաչափուած լեզովն թեթև երածուութիւնը, այն կերպը որով մեր աշխարհաբարին ուլոր ուրոյն զեղեցիկութիւններն և շնորհները նկատած, իւրացուցած է և զիսէ տեղին զիրարկիել, ամէն գովեստ վեր են»:

Պ. Զօպանեանի գնահատութիւնը ամրոջացուցին ծանօթ զրագէտ բննադատներ, երբ ամրոջական գործը հրապարակ ելաւ վերջերս: անջուշտ հանոյքով պիտի ուզեն լսել աննցամէ մի քանին:

Սիրելի Եղիայր,

Անհուն հրճուանօր ընդունեցայ Զերնուէրը, «Ենէական» ը, զոր՝ իրը զրաւական եղայրական պիրոյ, պիտի կարդամ ամրոջովին, որչափ թէ ներէ ժամանակու: Արդէն 13-14 էջեր, զորոնք կարզացի, շատ հաճէլի երեւցուցին ինծի Զեր մատանց երկը: Եւ ինչպէս չերեւայ հաճելի, երբ ուտանաւորի ձեւ մը ընտրած էց, զոր՝ ինչ մեղք պահեմ, տասնապատիկ աւելի կը նախընտրեմ քան հին «Հայկական չափ» անուանուածը: Վասն զի այն չափին շատ բլշէր խելամուտ են, և զրոյն ու կարգացող միշտ կարծեած տարբերութիւններ ունեցած են, . . . Երկրորդ՝ մեր զրոյներէն՝ մանաւանդ նոր զրոյներէն շատերը Զեր ընտրած չափին հետեւած են, և մանաւանդ՝ ինչպէս անձին փորձով ալ պիտի Վկայէ՝ մետասանուտեանը շատ յարմարութիւններ ունի՝ նկատողութեան առնելով հայերէն բառերու բարգմայանգ նկարագլուր, ամենէն զժուարին կտորներն իսկ յոտանարի վերածելու:

Յանկենդ սրտէ կը շնորհաւորեմ Զեր բանաստեղծիկ գրչին յաջողութիւնը. և կը մաղթեմ նորանոր երկեր, որոնք մեր արդի

լեզուին մէջ գոնէ պակասը լնուն հին հայ յերէնի բանաստեղծական գրուածոց շքաւորութեան։ Հաճոյց պատճառեց ինծի Ձեր այն հաստատուն կանոնն որով հաստատութիւն կուտաք Միխիթարեան Հարց հաստատած կանոններու։ Գիտէց որ «Միխիթարեան Հարց գրականաւորիներ» անբաւական համարող գրական գաճաճներ - և այս օրերս շատ ունինք հրապարակի վրայ այս ապրանքչն - ոտանաւոր գրելու ալ ելած են՝ բայց ոտնհար ըլլալով հայերէնի ոգւոյն, երբ հաստաճներու շեշտի վրայ խոչընդոտի մը կը բախին, դիւրութեամբ ցատկել կը ճնին՝ առանց հոգ ընելու, որ տարիներով հաստատուած շեշտի օրէնք մըն ալ կը տապալին ասով։ Այս գրական գաճաճները՝ «տեսած եմ, առած է» ի պէս հաստաճներով կը խտացնեն իրենց գրութիւնները։ Ամէնքը չեմ կրնար մեղադրել, բնական է, բայց «ոտանաւորի արուեստին մէջն ալ ապստամբներ ունինք հայերէն լեզուի դէմ»։ Նոյնպէս ուրիշ յատկութեամբ մըն ալ հաճելի են Ձեր ոտանաւորները։ Հայերէն լեզուի ու բառազանձին քաջահմուս՝ ուզած ատեն բառուն կարճն ու երկարը շատ զիւրութեամբ կը փոխանակէր իրարու հետ, որով նեղ չէր մտներ - երկար շեշտ մը զիւրեղելով բառին վրայ՝ եռավանկն քառավանկ ընել, և քառավանկն ննգավանկ։ Այս կ'ընդունիմ licenza poetica-ն, բայց միշտ ի յետին կարօտութեան հոն ապավինելու պայմանաւ։ Մեր լաւագոյն նոր բերգաներէն Աղ. Փանոսեանն ու Սիմանտոն ալ այս կէտիս մէջ շատ զգուշաւոր են և հետեւելի։

Կը յուսամ որ Ձեր երկը պիտի կարդացուի հաճութեամբ հասարակութենէն, որ դժբախտարար հին հայերէն «Ենէականէն» պարագաներու բերմամբ շատ բան չկրցաւ օգտուիլ. բայց Ձերը պարզ է, ինչ որ պարզ է ըմբռնելի է, ինչ որ մարսէլի է ուժատու է։ Եւ արդէն այս գրական ոյժը զարգացնելու համար չէ Միխիթարեանց ջանքը։

... Ձերդ Հ. Գ. Խ. Վ. Մէկեվիչնեան

### Մէծ. Վարդապէտ

Իրը հայ գրասէր՝ մեծապէս ուրախ եմ ձեր մէջ ողջունելով մարդկային հանճարին ամենէն գեղեցիկ արտադրութիւններէն մէկին, Ենէականին, աշխարհարար առաջին թարգմանչը։ Հայ գրականութիւնը երախտապարտ է ձեզի. դուք անոր համեստ պարտէզը կը ճոխացնէր շքեզ ու անթառամ ծաղիկներով։ Ենէականի թարգմանութիւնը անկորուսա fond մըն է, որ կ'աւելնայ մեր մտաւոր հարստութեան վրայ։ Ձեր գործը, ընդհանրապէս, արժանի է ամէն յարգանքի ու ամէն սրանց չացումի։ Կը մաղթեմ որ շարունակէց զայն, աննկուն եռանդով ու յարատեւութեամբ, և ձեզմով ու ձեր նմաններով՝ հանճարագին Միխիթարի հիմնած լոյսի հակայ վառարանը մշտառոյց զողայ դարերու մէջէն, ի փառս հայ անունին։

... Ձերդ Արտաշէս Յարուբիւննան

### Վերապատուելի Հայր

Մատենագիր վանականի մեծ համբերութեամբ կրկտեր էր Հոռվմայեցիին հըրձիգ լարերը, որոնց կը թաւալին զարեցն ի շար. անոնք կը հիննան մինչ իրենց կը նորնան, որովհետեւ տիեզերեան զրականութեան դասական հարստութիւններն են անոնց, - մաքրու՝ ինչպէս հովմէական դիցուհիներու արձանին մարման մազերը, հրձիգ՝ ինչպէս այդ մեծ հայրենիցին բոցալեզու կեանքը։

Կրկնակի ննիթերցումներով արդէն ծանօթացած եմ Աղանուրի «Յաւիտենական Զըրոյց»ին և «Դժոխաց»ին, որ Տանդէէ կուգար Երկուքն ալ Ձեր փայլուն թարգմանութիւնները։ Միջին դարու մէջէն չենց փնտոեր ուրիշ ո՞ր և է զիրը. այդ «Դըժոխաց»ը միս մինակ կը ցոլացնէ արդէն հազար տարիներու տեւողութիւնը ունեցող զարհուբելի շրջանը։

Ձեր ցնարասէրի ձեռքը՝ հետզհետէ դուրս կը հանէ աղամանդոյէ մուգընի ծանրութեամբ հատորներ, որոնց թանկ ծանրութիւնը՝ պիտի գար անշուշտ սթա-

փեցնել թմրած մոտաւորականները, իրենց  
խոր ցունէն:

Այս ամենէն ետք, եթէ անկաշառ ու  
անշաղախ անկեղծութեամբ հարկ ըլլար  
որակի ջեր կատարած գրականութիւնը,  
պիտի ըսէի Ռահզիրայական Գրականու-  
թիւն:

Ահա այս անկեղծ թելազրութիւնները  
կ'ունենամ ջեր « Ենէական »ի ջևագերկ  
հայ աշխարհաբարացումի առթիւ:

Ջերդ Լետե Հասանենեան

ՄՐԲԱԶԱՆ ՆԵՐԵՆՉՈՒՄՆԵՐ

Գ. Հ. Գալստեանի

Պ. Գալստեանի Արրագած Ներշնչումները  
յիրակի՝ տաճարի մը գողար ազգեցութիւնը  
ունի, ուր առէն ձայն երդ մըն է՝ թըր-  
թոռն ու մելամաղձիկ: Հնդինակո իր եր-  
գերու փունչը կը բանայ ընծայականով մը  
առ Ամենապատի Եղիշէ Արեակ. Դուրեան  
և նորին Արրաջնութեան սիրալից և որ-  
դեգորով պատասխանովը:

Արրագան բանաստեղծութեանց 63 էջ  
հատորիկը իր բուզին սրտի աւինով կը  
յիշեցնէ մշտաթափիծ Պունկիանոս երգի-  
չը, բայց Արրագան Ներշնչումներու գոյնը  
միակերպ չէ՝ ինչպէս ծերունի երգչինը:

Երեսուն և հինգ կտոր ոտանաւորներու  
ընարանն է զքիթէ Աւետարանի ձայնը ու  
պրազան խոփութեր: Մտածութեանց և  
իմաստներու զանազանութիւնը, յանգի  
կանոնաւորութիւնը և տպագրութեան կոկ-  
կութիւնն ու վայելչութիւնը հաճելի կ'ըն-  
ծայեն Ներշնչումներու ընթերցումը:

Այսպէս տաղաչափութեան նոր ձև մը՝  
որ նորոյթ զարձաւ ոտանաւոր գոյններու  
մէջ, կը տեսնեն նաև – ներզամանութիւն  
դիտողութեանս – Պ. Գալստեանի այս փո-  
քիթիկ հատորին մէջ. և է անդամներու ըով  
վերջացումը: Այս ձեմ՝ որ աւելի կը դիւ-  
րացնէ անդամին պահանջած վանկը լրա-  
ցընելով՝ ոտանաւորին արտաքին կանո-  
նաւորութիւն մը տալ, կը ջլատէ իմաստին

կորովը և տողին ներդաշնակութիւնը. և  
կրկնակի տգել՝ երր ըով վերջացող ան-  
դամին յաջորդէ ձայնաւորով սկսող բառ  
մը (էջ 13).

Կը տաքնայ սոսկ զաղջ շունչովը արջառ-  
[ներուն ընտանի,  
երր Մըսուրին մէջ նորածնին հանդարտ  
[ըունը կը տանի:

Տարակոյս չկայ՝ թէ Պ. Գալստեանի  
այս հատորիկը իր բարեմանութեանց ա-  
ռաւելութեամբն ընթերցողաց հաճելի ըւ-  
լալով, գեղինակիս ցաշալիք պիտի ըլլայ՝  
ուրիշ լաւագոյն հատորներ ընծայելու գրա-  
կանութեան:

ԳԻՏԱՐԱՆ ՎԱՐՈՒՅՑ

Աւետիս վրդ. Յովհանեսեանի

Մեր արդի զրական շրջանին մէջ շատ  
քիչ անգամ կը հանդիպինց զաստիարա-  
կական և բարոյական կրթիչ գրութեանց.  
Թէպէտ և հարկ չկայ՝ որ ընկերութեան  
անհրաժշտ եղածը հոգալու համար մի և  
նոյն տեսակչն բազմաթիւ երկեր արտա-  
դրուին. սակաւաթիւներն ալ կրնան նոյն  
օգուտն յառաջ բերել, երր իրենց նպա-  
տակին հանելու յարմարութիւնն ունին:

Աւետիս վրդ. Յովհաննէսեանի Դիտա-  
տարան Վարոց երկը այս սակաւաթիւ-  
կարեոր երկերէն մին է: Հնդինակո իր այս  
գրքովի յառաջարանին մէջ ցոյց կու տայ՝  
թէ ինչ զիրբերէ օգտուած է, զորս բա-  
րոյականի և զաստիարակութեան զլուխ  
գործոցներ կրնանց համարել:

Այս երկը 280 էջերէ կազմուած է և  
բաժնուած ԾՓ գլուխներու, որոնցմէ ա-  
ռաջին վեց եօթն հատին մէջ կը խօսի  
ուղակի զաստիարակութեան վրայ. Յաւ-  
ցանելն ընդհանուր խրատական են: Պարզ  
է լեզուն, և ոճը՝ առանց ձանձրացուցիչ  
երկայնարանութեան. մէկ խօսքով, հանոյ  
ընթերցափիրաց և մանաւանդ անոնց որոնք  
կրօնական և բարոյական բարձր կրթու-  
թեան փափացողներ են: